

ՅԵՅՏԵՐԸ ԼԵՆԳՈՐ

ՄԵՆՈՒ ՏԵՐՈՒԹԵԱՆՆ ՕՍԽԵՆԵԱՆ

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Լճիկ յառաջ Օրոց քերտու միջոցաւ հրատարակեցինք որ մեհախաւ Երբային հրամանաւ Մեքիկի կողմը մեծ գրաստան մը պիտի շինվի, որուն պէտք է զամբողջ քաղաքը խորհրդէր և գրաստան շինութեանը յարմար եղած տեղի ալ որոշվեր էր:

Աստի Նորին Վեհափառութիւնը հրաման քուս, որ իւր սեփական պաշտօնէն շահան Գեղեցիկն այս օրերս Մեքիկէ Երթոյ ու նոյն գրաստան շինվելու տեղը տեսնալով նաև բնակչոց հանգստութիւնը լինելով մայրաքաղաքս խնայելէ և այն կողմերը յիշատակուէ պարտանի առհա ինչ որ շինվել պէտք է նէ՝ անոր ալ ծանուցանէ:

Լճիկ ի դատ՝ բարեկուծ Երբային հրաման ալ քրաւ՝ որ յիշեալ Եփեսոսին Գեղաք լինելը անմահ էրկորդ համակրձարաճ Մեհախա պէյը, ասոր ընկերներէն Մուսթաֆա պէյը, միւս Մեհախա պէյը, օգնի պաշին ընկերներէն Իմին Եփեսոսին, և Եփեսոսին ընկերներէն միւս Իմին Եփեսոսին, պաշտան պաշտան տեսնելներէն Վալիդ աղան, Վեփա՛ Եփեսոսին, քիլիքի պաշին ընկերներէն Մուսթաֆա աղան, քաղաքի պաշտան պաշտան իսկաւ աղան Արմըր յառաջ ինչոյ շարքով օրը շոգեկուս մանալով ճամբայ պիտի ելնն:

Բարեօրոյ Երբային՝ այս օրերս յառաւ հրաման քրաւ, որ Տաճիկ տեղէն ամեն մարդ արեւելքէն լաւ չը կենալով՝ օրը հինգ անգամ՝ Եփեսոսին մօտը գտնուած միջին լեռնէն Երթոյ մ. տեղերը ժողովալով (Ճամաթով) կուտարէ: Իւր այս արգելքը ոչ միայն այս միջոցներս՝ որ Իւր այլապ կրալի, այլ և ամեն տեղն այսպէս կուտար լով՝ լաւ հաւատայ միայն պաշտատէր չը մնայ:

Բարեօրոյ Երթոյն Երթոյն տեսնելու պէտք լինելուն տարիներու ընկող Մուսթաֆա պէյին տեսնէն՝ այս օրերս բաւարարի մը գտնուեցաւ հանգիստ միջոցաւ կանով ուսկից կենդանի, թէ նոյն բաւարարին Մեքիկէ գտնուեցաւ: Մուսթաֆա պէյին բնակարանին բանալին բացալ, արքունի գանձարանը մէջ օրոցովը կրէն Կոսթան Մուսթաֆա, Երբային օրովը գանձարանէն դուրս հանվեր էր, և մինչև հիմա պրծաւ իւր Երթոյն Մուսթաֆա պէյին տեսնելու միայն էր:

Յիշեալ պէյը՝ այս բանալին գտնածին պէս մայրաքաղաքս խորհրդով, Մեքիկէ քաղաքին ձեռամբը մեծապէս խնայելովն խորհրդեցաւ՝ որն որ այս բանին վրայ շատ ուրախանալով, իւր պարտին մէջ խորհրդի շնորհիւն անեալ կը դնէլ արտաւ և հրաման ալ քրաւ որ նախարարները և երեւելի անձինք Երթոյն տեսնան:

Աստի բարձրադասի Փախարային ու Լեյլիսիւրամ պէյ Եփեսոսին և բոլոր նախարարները ու երեւելի անձինք՝ անցեալ հինգ շաբթի օրը յիշեալ անեալից գնացին, և արժանաւայել յարգանքով այցելութիւն ընելով և բարեկամութիւն տեղեկին գտնան:

Երբային Մուսթաֆա պէյին այս մասին քրած՝ հաւատարմութեանը փոխարէն՝ յարգեցանք Երբային անոր անտարաքտութիւն տարիներու ու նշանը շնորհելով փարձալեց:

Բարեօրոյն գործոց կուտարից Մեհախա փաշան տակէ յառաջ Եփեսոսին կուտար զքանակաւ տեսնելով իւր աղան միւրի միւրսն Սմիկ փաշան ալ Սմիկալի տեղակալ ըլլալով հաւատարմութիւն ցոյց տրել էր, որուն հաւատարմութեանը համար բարեգութ Երբային՝ բարեօրոյն տեսնելն անգամ գրգռելուն հրաման քրաւ:

Իւր Եփեսոս լովով պաշտանը բիւն Եփեսոսին ի վեր փոխանորդի ձե-

ռանք կուտար լովով, Յիշեալի կուտար Երթոյն կարգադրութիւն տրելովով էր: Սեփա մնցեալ տարի նոյն տեղի կուտար փաշան Վախարահի կուտար Սմիկ փէթի փաշային յանձնաւորով՝ անձամբ այն կողմերը գնաց և կարգադրութիւն փերտին հաւատարմութիւն բնակիչները հանգստացրց, այսու պրծաւ ու այս տարի նոյն փաշային անձամբ հան Երթոյն հարկ չըլլալուն՝ յիշեալ պաշտանը փոխանորդի մը յանձնել պէտք էր:

Ուստի օրոց մեհախա Երբային յիշեալ փոխանորդ Երթոյն Երթոյն կողմէն պաշ միւրի միւրսն Պաշին փաշային յանձնեց, որ այն կողմերուն հանգստանալը քաջ խելակուտ ըլլալով՝ կուտար լովով բաւարարութիւն ունի և հրաման ալ քրաւ որ յիշեալ փաշային անձամբ Երթոյն չը գրանդեւ տեսնելով Երթոյն կողմ նախարարութիւն փոխանորդի մը ձեռամբ կուտար լովով:

Բարեօրոյն տեղակալ գտնուելով տեսնելու պէս Մեհախա աղան փոխարէն հարկ ըլլալուն՝ մեծապէս Երբային նոյն պաշտանը միւրի միւրսն (Ժամաւ փաշային յանձնեց) որն որ Եփեսոսին մը ի վեր Պոլիս կը կենար, և նոյն պաշտանը փաշա յանձնաւոր էր:

Կանախարի (Լամի) համարակալ Մարէս պէյը՝ այն կողմերուն օգը ու ջուրը Երթոյն չը յարմարեցան, հիւանդութեամբ Եփեսոսին կանգնեց:

Աստի բարեգութ խնայելովով գրթալով անոր պաշտանը Երթոյն, ու Վախարահի (Սմիկ-Երթոյն) համարակալ հանի խորհրդով Եփեսոսին յանձնեց, և հրաման ալ քրաւ, որ յիշեալ պէյը կուտար անհաւատարմութիւն գոյ:

Կաղապար համարակալութիւն յարմար մեքիկէն յանձնաւորով պէտք ըլլալուն՝ Վերան շէհերի տեղակալ Վախարահի օրովեցաւ, և արդարեան տեսնելու պէս տարիներու ունե

Քաղաքացիական գործող կառավարութիւնը դրանք գործարարը օր ըստ օրէ շատ նախընտրելի է զրազրութե հմուտ մտաւորացի պաշտօնատար դրօշմը պէտք է ունենայ:

Աւստի արքունիի գանձատանը նախկին մէթըմուտի Սարգիս պէյլը հրամանատար Արքային քաղաքական աստեանին գրողի կարգէն տուաւ: Այն աստեանին անդամներէն կրթեալ զօրաց նախկին մուհապէսի Մուսթաֆա Էֆէնտին թուրքականութիւն արհեստին տեղեակի ըլլալուն՝ նոյն աստեանին թուրքացի գրողի վերջաւ: Վարդիք Մէհմէտ նախկին պէյլը՝ առաջին գրագիր աստեանացաւ:

Քաղաքացիական գործող կառավարիչ փոխարին քօլը գրագիր գրանդող խօսքէ կեան Բաթիկ Էֆէնտին ալ յիշեալ աստեանին տեղ ալ կարգէն տուաւ՝ վերագրեալ Մուսթաֆա Էֆէնտին տեղը:

Ամենուն յայտնի է որ մեր բարեգութ Սրբոյն՝ իւր արդարաւոր բարեւոյց պահանջները բոլոր հարաւաններուն հանդատութիւնը ու անգործութիւնը կրկնաւ: Եւ բնաւ մէկի մը հարստահարութիւն կրէր չուղէր: այս բանին տէրութե պաշտօնատարները տուին նկատելով՝ ասոր օգտակար պատճեններն ալ օր ըստ օրէ կրտեսնուին:

Բայց դրոշմ երկիրները կան այնպիսի մտքով չէր ընտրել որ առիթ գտնան, իրենց չոր բնաւորութեանը հետեւելով՝ հարստահարութիւն ընելէն ետ չէն կենար: Եւ արդարաւոր ու կանոնի գէտ մտաւորը գործարարութիւնը ընելու ձեռնամուխ կը ըլլան:

Բայց այս անկարգութիւններուն տուածը աստեանը և ուղիւ կառավարութիւնը ձեռք ձգելը մի միայն յաջողակ գործակալներ ընտրելով և անոնց մէջէն արգիւզեալ բաներու յանգանգները պատճելով կը ըլլայ: Աւ այս բանն ալ գրոշմ երկիրները գրանդող բռնակներուն ու կառավարներուն պաշտօնատարութիւն կախեալ կը օգտուին: Արդիւ հետեւ հասարակութիւն մեծի տէրութե կողմէն իւր աւանդ անոնց յանձնարած է: Եւ անոնց կառավարութե տակը գրանդող գործակալներուն ալ կը ու գէշ անոնցմէ կը բնաւ ըլլայ:

Աւստի արգարութե վճար գերագոյն աստեանին մէջ խորհրդածութիւն ըլլալով որոշեցաւ այսպէս:

Այս բանին վրայ գրոշմ երկիրները գրանդող բոլոր բռնակներուն ու կառավարներուն աստեանի պատուէրներ գրով: որոնք իրենց կառավարութե տակը գրանդող մուհապէսներուն: համարակալներուն: ակադեմիկներուն: և դատարարներուն:

Եւ արքունիի գանձատանը: և քաղաքացիականներուն: ինքիւ ձեռնարկուն: և վերջապէս՝ անմէն կերպ գործակալներուն արգարութիւնները միշտ ընելին:

Այն անոնց մէջէն՝ բարեկարգութե գէտ՝ կոչուալ աստեանը: արքունական տարրին մէջ աւելի բան կառնելով հաւաքող: աստեանը վարձի մտալ բանեցունալ: տէրութե տակը իւր վրայ ըստալ անցընելով թէկէֆ ընալ: հասարակութե հարստահարութե տակը ըլլայ: ինքն անոնց լրած գէշութիւնները վերցնելով մտաւորապէս ծանուցանէ:

Այն անոնցմէ՝ այս կերպ բան ընալ գրանդող հիւանդներ գործարարին: աստեանը՝ այսպէս անոնց հարստահարութե տակը: անոնցմէ իւր ընտան: և անոնց հաւաքող: անոնցմէ ընալ: և ընալ ինքնները վերցնել և մտաւորապէս ինքններէն:

Բայց եթէ անոնք ալ այս բանին չը նկատելով: ինքն կառավարութե տակը գրանդող գործակալներէն կանոնի գէտ շարժողը ինքնով: անոնց ալ յանդիմանութիւն ըլլայ:

Աւերագրեալ գործակալներէն գէշ կամ աղէկ շարժակները բռնակներէն ու կառավարներէն հարցով: Այն անոնց գործակալներէն արգիւ շարժող ըլլայ: և միայն իւր որոշումը վարելու բաւարարութիւն չունենալ: տէրութե ու իրազեկի գործարար ետ չը մտալ համար: անոնցմէն ալ մտաւորապէս ինքններէն: և ըլլայ որ անոնց մտաւորները ասոր կամ անոր մտաւոր է: բռնակ և տէրանութիւն ընելով ետ ընալ:

Այն անոնց որ մեծագոր և աստեանութ ինքնակողմն բան և իրաւորութիւնը միմիայն հասարակութիւն հանգիստ ընել և քաղաքներուն բարեկարգութիւնը մշտնջենալ: այսինքն է: Բայց այս և իրաւորութե անոնք ալ անմէն բանի մէջ քաջ նկատելով շարժին: և ընտելեալ մտաւորապէս ինքն տան: արգիւ հետեւ անմէն բան անոնցմէ պիտի բռնարգիւ:

Այն անոնց գործակալներէն աղէկ շարժող և իւր գործին նկատող կայնէ՝ այնպիսիներն ալ գործարարութե համար գրով ծանուցանեն: որ այն գիրը մեծի հետեւութե տէնէր ըլլայ: Աւ այս անմէն տէն ետեւ տէր կերպով գործակալներուն որոշումութիւնները ընելով: և յանգանգներ պատահին նէ: անոնց յարարներն պատճելով:

Գերագոյն աստեանը այս որոշումը ընելէն յետոյ՝ վեհապառ և արգարութե և քաղաքացիական ծանուցող ու ի գործ գրով: հրաման տուաւ:

ՊԵՏՏՈՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՅ

Բարձրագոյն Եւրոպայի և Երկրորդի ծանուցանելու և վեհապառ Երրորդի հրամանաւ: հետեւալ անհանգ աստեաններ պիտի ընեն:

Աստեան փայտի ըստ աստեանի ունեցող Սոփեայի նախկին գաւառաւոր Գրգրիկի Զատան թահօն Էֆէնտին: Բու՝ Էրի գաղտնիքութե աստեաններ տրվեցաւ: որ ներքայ տարւոյս ձեւակի: տիրոջ 18 Երրորդ օրէն պիտի համարուին:

Աստեան փայտի ունեցող և ինքնակողմն աստեան ինքն կրտեսնող Սրբոյն նախկին գաւառաւոր Մէհմէտ Էրգիթ Էֆէնտին: Բու՝ Էրի գաղտնիքութե աստեաններ ընտրվեցաւ: որ յիշեալ աստեան 17

խղճեթ էֆէնտին՝ որ խնդրեալին երկ
շաբաթ անմիջապէս Լաթիմապու փայտեւի տըր
փէցու : որ վերագրեալ ամսոյն 25 է-
րորդ օրէն պիտի համարվի :

ԲՐՏԱՐԻՆ ԼՈՒՐԵՐ

Պէտքոտի կողմնապահ (մուհա-
ֆէզ) վէրէ փաշա պատէ Սէրիֆփաշային
այս օրերս իւր օրհասովը մեռած ըլլա-
լո լրտեսը :

Ճեմադը տիրոջ ամսոյն վերջին օրը
որ էր կիրակի , այն գիշերը ժամը 2 ին
ստոնները՝ Լաթիմա Փէրզէմը՝ փա-
ղարին Սաթթաի օգտով ըստման տեղը՝
Եֆէնտինի ապար հասան տղային առ-
նէն զխաղաղօքով մը հրդեհ պատահե-
լով : 12 տուն ուղղելէն ետքը՝ մարեցու :

Եւրոպայի Լաթիմա՝ հեռագրաւ Լա- թիմա խաբար :

Լաթիմադը (Եւրոպա) որ անհնաւն աղաւ
նախաժողովը Եւրոպայի Լաթիմա՝ անոր
ա՛ր գրեմէնէն , ինչպէս հանձնէն և
Բիշն հին հանձնած Բիշն հանձնէն ա՛ր Լա-
թիմա՝ անհնաւն անհնաւն Եւրոպա Լաթիմա
իւր պատմութիւն :

Լաթիմադը աւրիշ Թանկագնաց քա-
րերէն նախաժողովը կը սեպիլի , փառն զի
քիչ կը գրեմէնէն , և կարծիք ըլլալով
զայն ալ գէղեցիկ ու փայլուն թիւ մը
ունի , և ապիկա գրեմէնէն չը վնասալիք .
որուն հանրը՝ Զեղիկապատին Ղուքօնուտ
ու Ղլաթապու ըստման տեղիքն է , և գըր-
իաւոր հանրը՝ Պէրզէմիկապատ ու հաւա-
քողարկութեան մէջ կը գրեմէնէն , բայց
անդամներին շատը՝ Լաթիմապաի իշ-
խանութիւն տակը Ղանի ու Բաթուրօն-
տա ու Ղուքօնուտ հանրերէն կեցայ .
ասանցմէ ետքը մէկ-կող ըլլալուն՝ ըն-
տիր է , բայց գոյնալը միակերպ և բու-
շըրալուն՝ զիւրադին է :

Յիշեալ Բաթուրօնուտ կողմն- հան-
քը՝ տակէ 550 տարի յառաջ գրեմէնէն
է : Ղլաթապու հանրն ալ գէտ մըն է ,
որ Պէրզէմիկապատ սահմանը կը փայլէ , Ե-
րազուրաց լեզուաւ Փոլսիկի Նալիփօ
ըստման անդամներէն կը գըրէ , և
բերէ :

Ղլաթօնուտ քաղաքէն 20 մղոն հե-
ռաւորութիւն Ղաթիկա անաւն լեւոնը
ատրորալ հանր մըն ալ կայ , որ Պաթթիկ-
ալ կը կոչվի , տակէ ետքը անդամները
խիստ բաւ ու Թանկագին է :

Լաթիմադը երկրորդ խառնըման
հանրաւն մէջը կը գրեմէնէն . և հանալ
մարդ ինքեւրը՝ Կառմա քարերէն չը պա-
հէլու ու չը գրեմէնէն հանալ կը մեկա-
ցնեն , ու անանի բանեցնել կուտան .
բայց յայտնի է որ գալ մարդը՝ ինչ
հանալ գրեմէնէն նէ՝ Կառմա թիւ ընէլէն
էտ չնկէնոր և ճամբանալ կը գրեմէնէն :
Լաթիմադը ինքեւրն ալ նայելով որ ան-
գամանալ կը կոչվի ինչպէս՝ ուրիշ հանալ
մը չը կայ գրեմէնէն . անոր հանալ ըստ
մեծի մասին անալ տանալ կը կոչվի , ու
այնպէս կը գրեմէնէն : Լաթիմադը վերա-
կացանքը գրեմէնէն տակէն բանաւոր-
ներուն քաղ մէկ մէկ մարդ տպաւել
կուտան , որ հանալ քարերէն չը կը
լինէ : Լաթիմադը ինչպէս՝ Զեղիկա-
պատին ուրիշ տեղիքալ անդամներին
հանրէն կան , և տակէն մէկէն ալ լաւ և
ընտիր քարեր կը կոչվին :

Լաթիմադը տարի յառաջ Լաթիմ-
իկալ մէջ Պէրզէմիկապատ տեղութիւն սահ-
մանը՝ Միսու Ժեպու կոչված տեղը ան-
գամանալ հանր մը գրեմէնէն է , և մեծ
օգուտ ու շահ ըլլալու քարեր հանր
էն , ութ տակէն ունեցող խառն քար
ալ հանր էն , որ 50 գրեմէն կուգայ :

Լաթիմադը մէջ բանեցնելու ան-
տարաքէն էն , գառա քարերէն իսկոյն
փարպեաութեան մը կը պահէն , ինչպ-
քան ինչպէս՝ վերապահները կուգան ,
Զեղիկապատին կան , և օրթան գրեմէն-
այնակին (Կաթիմապատին մէջը կը գըրէն .
էթէ 70 ցորենի շաւի մեծութիւն անդա-
ման գրեմէն ըլլայ նէ՝ անիկա կը յար-
գէն , և առ ի պատիւ բանեցնել չեն
տար , բայց ի վերայ այս անհայտի ա-
նոր այս պատիւը բանեցնել չը գըրէ-
լով , որչափ մեծ ու ընտիր քար գրե-
մէն էն՝ կը կոչվի գրեմէնէն կը նային :

Խաթիկա տեղութիւն սահմանը Օրալ
ըստման լեւոնէրուն մօտ քանի մը տեղեր
ալ անալ տանալի մասանքը գրեմէնէն
է , և ետքը քարերուն գոյնէրը՝ էս-
մէր , դեղին , կարմիր , կարմրաւակ , լա-
պիտակ , սև և կանաչ կը կոչվին :

Լաթիմադը բանեցնելու որ ժամանա
կէ սկսած ըլլալու ալիկ մը յայտնի չէ ,
բայց շատերուն խաբին նայվելով յառ-
տեւուն 1500 թուին սկսած պիտի ըլ-
լայ : Լաթիմադը յառաջները երեք
տեսակի կը բաժնէին , առաջինը՝ փըր-
լանիկ , երկրորդը՝ ֆիլէմէնի , երրորդը՝
ուզու :

Ստեքո նոր տեսակ մըն ալ էվէ-
ցուցին , որ նոր մասալ կը կոչեն , տա-
կա ալ Զեղիկապատին կը կոչայ , և առ
Փաթթիկապատին ունէլէն էն , ստով անդա-
մանքին տեսակը շորս կը կոչայ . բայց այս
ետքի տեսակը այնչափ յարգի չէ :

Փըրլանիկ քարը՝ որ պիտի ընտիրը

ու աղէկն է , անոր բանակը ու տալի-
լով՝ Փաթթիկապատին Լաթիմա , Ժեպու ,

ները ազգի մը հաստատութիւնը գտնուան
նէ՛ գետինն առաւել թեան ժամանակը
ամեն նման կուրբիւն և մէկ տարւան
ծանրը՝ սինը կըլլայ:

Աւտոի իւր տղան վսեմութեամբ Խորա
հիմ փայտն կամաւորօրէն հիմարիւ
թիւն եղած տեղը խրելէն ի վառ
Եղիարտի քարայրներէն ու գիւղերէն
խել մը պարտաւ ու անգործ մարդիկ
ժողովը ու խոստայերէ՛ որ ամեն
մէկուն երեքսիան հարկը զիշ ճամբու
ծախք ու չափաւոր օրական վարձը
(կիւնտէլի) պիտի տայ և ասով բան
ւորներուն թիւը 30000 եղեր է:

Հիշեալ Մէհմէտ օրի փառչիւն հա
մար մայրաքաղաքի մէջ Պէշուրի կողմը
ժողովներէն ընտրուած մը պիտի ըն
վի և անցեալ հինգ շաբթի օրը սկսեա
ւորութիւն եղաւ:

Այն փառչիւն փետր արժանապա
տիւ Բեամիլ փառչան՝ որ այս օրերս
Պոլսու երես և իշխեալ ընտրութեան շե
նուրէն վերադարձաւ թի պիտի ընէ և ու
ամեն պիտանաւորութիւնները պիտի
կարգաւորէ և թի մը ժամանակէ ետքը
Գալիսա ալ երթալով և Մէհմէտ օրի
փառչիւն հոն ընած գործառնական
ու մշտնջենական ապրելուն ծախքե
րը պիտի հասուցանէ և նորապէս
կորստ եղած տեղերն ալ նորոգել պի
տի տայ:

Այլէ յառաջ Երզնայիցիներէն
(Պրնոսիւաներէն) շատ մը մարդիկ լան
ցաւոր ըլլալուն և Պոլսու բերքով վի
րէկը գրկեցան և որ ոտքեալ ժամանա
կաւ ծառայէն՝ իրենց յանձնապը տա
տիւններն համեմատ Բանդիկ խել մը
մարդոց օրոշեալ ժամանակը լրանալով
արձակեցան և իրենց հայրենիքը եր
թալու մաօք՝ Սէլանիկի կողմը երթիւ
վեցան:

Բայց ասոր իրենց կրած պատիժը
մոռնալով և չը գիտատնալով և Սէլանիկ
իւրաճ տառնին՝ վերադարձան յանդիման
էն իրենց օտարական չարադրութիւն
ները ընելու: Աւտոի ասանցմէ 160 հա
ջի բանրիւրով անցեալ կերտիկ օրը
Պէշուրի շէվէթ շաղկաւալ Պոլսու կողմ
կըլլեցան և և վերադարձին քիւրէիլ զը
վեցան:

Տաճիկ ազգէն մարդ մը Ղարմիս
արձաւոր մը մէջ նստած առեւը Զոյն
ազգէն մէկը կերթայ և թի մը նստե
լէն ետքը՝ Տաճիկի պարզաբան ըլլալը
հասկընալով՝ կողքէն սը իրեն գաղտնի
խօսք ունի գրաւցելու՝ մտիկ ընէ և ասոր
երկուքն ալ մէկ տեղ արձաւոր մէկ

կողմը կերթան կը նստին: Զոյնը ճիւղէն
առեւի նման սաննմը կը հանէ և որուն
մէջ 20—30 հասի ջուր անգամանգ
դրեր էր և 130 հասի ալ տաւ անգա
մանգ՝ աղէկները երեսուն հասի մը
դրեր էր և սաւառ՝ տակը:

Բայ ամենը տաճիկի ցոյցներով կը
սէ և ի՞նչ ծախիւմ պիտի ասոր և բայց
մէկտեղ հանեմ նէ՛ երախտաւոր կա
ղեն և և սալ օտարական ըլլալուն՝ կա
ղելի է որ երթաւոր չը կրնա՛ դըր
նալ և գանձաւոր նէ՛ միջոց չը կայ
վան պէ ճամբորդ եմ և նստեալ բանի
մը ժամէն պիտի մեկնի և անոր համար
կողքէն՝ դաւ տա քարերը ան և հա
կըցով մը ցոյց տալ և ամեն մէկին
քանի զիշ գին կը կտրեն նէ՛ 1 և անոց
զընցածէն 40—50 զիշ ալ վաք զիշով
կուտամ՝ տանէն մէկը:

Պարզաբան Տաճիկը՝ ինքնիշխան կը
մտածէ որ քայլերուն ամեն մէկը 130
տկան զիշ կըլլէ և Եթէ 70 տկան զիշ
ծախաւ տանելու ըլլայ նէ և քանի մը
ժամին մէջ 13000 զիշ պիտի վտարելի
անտարակցա և ասոր ծախաւ ասելու
խօսք կուտայ:

Զոյնը անոր տեղի տարահալութիւն
ցոյց տալու մաօք՝ այն ամենը տաճիկի
կը յանձնէ և այն կողմերը հասկըցող
մը ցոյց տալ կրնէ:

Բայ ալ կը նայի որ ամենն ալ իրեն
յանձնէ և ասոր վրայ աւելի տարահալ
կըլլայ և ինքնիրեն կրնէ թի այս Զոյ
նը Եթէ խաբէրայ և զիշ մարդ մը ըլ
լալ՝ զինքը բնաւ չը ճանչցած իրեն և
այդքան անգամանգ չէր հաւատար
րեն և անոր ցըցիւր չէր բեր:

Աւտոի թի մը կը տանի այն անգա
մանգները ու մօտը գրանդաւ ժամա
գարծի մը ցոյց կուտայ և որուն համար
կը կարծէր թի ասանկ բաներու բաւա
կան տեղեկութիւն ունի և փառնալով
ամենին վրայցըր գրաւած անգամանգնե
րուն նայելով ամենին ալ անոր նման կը
կարծէ և 130 տկան զիշ գին կը կտրէ:

Տաճիկը եւս գաւառով Զոյնը կը
գտնայ և ամեն մէկը 70 տկան զիշ
ծախաւ տանելու խօսք տալէն ետքը
4—5 ժամի մէջ ասոր վճարելու ալ
կը խոստանայ և բայց պատրաստ դրամ
չունենալուն՝ բարեկամին մէկէն 5000
զիշ փոխ կուտէ և 3000 զիշէ բան
ալ շուտով 8000 զիշէ փոխաւորանի
մը կը ծախէ և իսկոյն 15000 կամ
14000 զիշ պատրաստելով և Ժամիկի
եղած տեղը կերթայ և ասոր ամ
բողջ կը հասուցանէ:

Բայ միջոցին փառաւոր հաղաւտով
Զոյնը կը կարգայ և անոր ծախաւ ասան
անգամանգները կը տեւանայ և բայց Տաճի
կը կարծէր կրնէ թի՛ կտրելի որ այս

Զոյնը անգամանգները ծախաւ տանի
ու գէ ասելի գին տալով և անոր տղա
ւէի վրաստակ ընելով՝ տէրի խաք ասանգ
առաւորէն եւս գտնայ ասոր անգ
ձեւով մը աչք լնելով կը համար ընէ որ
եպր պիտի ծախէ:

Զոյնը ասանկ խաբէրայ Զոյնը՝ աս
մէջ ն